

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ե Ի Ֆ Ր Ա Ն Ս Ա

Թէեւ քիչ մը ուշ, սակայն կ'արժէ որ Հայ մամուլին մէջ արձագանգէր Ֆրանսական ճեմարանի կաճառորդ մեծանուն ԺՈՐժ ԿՈՅԻՈՅԻ բանաստեղծին՝ ամբողջապէս հայաշունչ, և ուրախ ենք որ «Բազմավէպ»-ին կը վերակի արձանագրել այդ բարձր գնահատական և պատմական էջը և պարծանս հայ անուան և իր քաղաքակրթութեան:

ԽՄԲ.

Ահա այն գեղեցիկ բանաստեղծիւնը - կը գրէ Figaro - զոր քանի մ'օր առաջ կատարեց մեր բարձրագատիւ աշխատակիցը Պ. Ժորժ Կոյիոյ, անգամ Ֆրանսական ճեմարանին, Սեւրի հայկական վարժարանի ամսվերջի հանդէսին առթիւ:

ՍԱՄՈՒՆԷԼ ՄՈՒՐԱՏԵԱՆ այս վարժարանը, որ իր վերաբացման եռամեան կը լրացնէ այսօր, իմ առջեւ կը ներկայանայ որպէս մէկն այն վառարաններէն, որոնց մէջ կը յաւերժանայ, կ'ամրապնդուի, կը հռչակուի ապրելու կամքն ազգի մը՝ որ անմեռ է:

Անցեալ օր կը կարդայի այն հմտալից տեղեկագիրը՝ զոր կը գրէր հրամանատար Խանզատեան 1920ին՝ Հայաստանի աշխարհազարական միութեան վրայ, ձեր հեռաւոր Հայաստանին, անոր՝ որուն կպած են ձեր սրտին բոլոր երակները, որովհետեւ ան մարտիրոսներու ոսկրոտիին սըրբարան մ'եղաւ: Հոն երկու թիւեր սոսկուած պատճառեցին ինձի. 1914ի պատերազմին սկիզբը Հայերուն թիւը չորսու կէս միլիոն էր. անոնցմէ աւելի քան մէկ միլիոն իրենց արիւնը թափեցին, մաս մը պատերազմներու մէջ՝ Դաշնակիցներու կողքին, մեծագոյն մաս մը՝ այր, կին, տղայ ահռելի սպանդանոցներուն մէջ՝ որոնք ժողովուրդ մը ջնջել կ'ուզէին. և ձեր պատգամաւորները խաղաղութեան ժողովին մէջ կրնային ըսել. «Հայոց ունեցած կորուստները պատերազմով համեմատորէն աւելի ծանր են քան միւս պատերազմող ազգերու ո՛ր և է մէկինը»:

Բայց հոս կը սաւառնի՝ նոյնինքն ձեր ապրելու կամքէն ստեղծագործուած՝ ապրելու ստուգութիւն մը որ կ'արհամարհէ ամէն աւերակ, որ կ'արգասաւորէ թափուած արիւնը:

Այրելու ստուգութիւն մը որ կ'արհամարհէ ամէն աւերակ, որ կ'արգասաւորէ թափուած արիւնը:

Նախ քան մեծ աղէտը որ ձեզ կոտորեց, ասկէ տասնեակներու տարի առաջ, Ֆրանսական ճեմարանին մէջ իմ նախորդս Տընի Բոշէն՝ Պ. Չօպանեանի գրքը՝ ըստի կ'ամար գրած նախաբանին մէջ հայ ցեղին մէջ կը փառարանէր «մտացի և անվեհեր ցեղ մը, որ դարաւոր հալածանքներու և անլուր թշուառութեանց մէջ զիտցաւ պահպանել իր ազգային նկարագիրը, իր կրօնը, իր աւանդութիւնները, իր լեզուն. մէկ խօսքով՝ իր բարոյական անկախութիւնը, որովհետեւ անասնական ոյժը ոչ զայն խորտակած է և ոչ փոխած. ցեղ մը որ Ասիոյ դռներուն վրայ զիտցաւ կանգնիլ որպէս յառաջապահը բրիտանական քաղաքակրթութեան՝ ամբողջ Միջին դարու շրջանին»:

Չեք ուժերէն մէկն է - ատոր վերահասու եղայ, անցեալ օր, թղթատելով այդ հիանալի վարդերը ուր Պ. Չօպանեան հաւաքած է ձեր դարաւոր բանաստեղծութեան ամենէն յուզիչ հետքերը - ձեր մեծագոյն ուժն է գիտնալ միշտ կրել և միշտ յուսալ: Չեք Ձիւանի բանաստեղծն ըսած է. «Արքայութիւնը անոնց համար չէ՛ որ կու լան և բնաւ չեն պայքարելը՝ իմ ժողովուրդս ապրիլ կը տենչայ, ազա-

տիլ կ'ուզէ, ան լի է յուսով. և ես Ձիւան, ինչո՞ւ լամ »:

Չեք մէջ ամենէն հոգետեսները, Առաքել Սիւնեցիին օրինակի համար, Տաթևի վանքին մէջ խորհրդածելով, ԺԿ դարուն, երկնքի և Գոթիքի տեսիլներուն վրայ, իրենց գերերկրային տեսիլներուն մէջ չեն փնտռեր տեսակ մը ուրիշ վայր որ թոյլ տար իրենց փախչիլ խորհրդական ճողոպրումով մը՝ իրենց ցեղին հալածանքներէն, իրենց հայկական հողին հոգերէն:

Եթէ Առաքել Սիւնեցի դէպ ի երկինք կը նայի՝ այն դիտումով է որ մխիթարէ իր հայրենիքը որ այրեացաւ է եղած Լէնկիթիմուրի հրոսակներէն. եթէ երկինքը կը դիտէ՝ յարութեան խոստումներ նշմարելու համար է հոն:

Եւ երբ, դեռ դար մը չանցած, հայոց 900 թուին՝ որ 1453ին կը համապատասխանէ, ուրիշ Առաքել մը, Բաղիշեցին սքանչելի ողբ մը կը հիւսէ Կ. Պոլսի վրայ, որ թուրքերէն զրաւուցեալ, որպէս թէ կանխագուշակէր, աւանդ, թէ - հին ու նոր թուրքերու - ինչ պիտի ըլլար Կ. Պոլսի իր Հայաստանին համար, կը տեսնեմ սակայն որ կիսովին կը սփոփուի երազելով թէ օր մը փրանկներու գունդերը, անթիւ՝ ինչպէս ծովափի աւազը, պիտի յարձկէին անհաւատներուն վրայ՝ ինչպէս հուրը եղէգին, և թէ հայերը այն ատեն պիտի լեցուէին ուրախութեամբ՝ ինչպէս էին Ս. Գրիգոր Լուսաւորչի օրերուն:

Եւ իմ Ֆրանսական հայրենիքս կրնայ իրոք ըլլալ երբ ձեր քերթողութիւնը կը մարգարէանայ կամ կը հռչակէ պատմական պահանջները, նա սիրով կը հաճի այդ հայրենավրէժ պահանջներուն զուգել փրանկներու արարքները՝ զորս դուք կը մամնցնէք Ատուռոյ գործերու:

Չեք ուժին երկրորդ տարրն է համեմատութեան այդ զգացումը որ իրարու հետ կը միացնէ Հայաստանի բոլոր գաղութները, աշխարհիս ո՛ր անկիւնն ալ զիրենք քաջած տարած ըլլան իրենց վրանը՝ զարնելու ազգին յարատեւ աղէտները:

Չեզմէ ամէն մէկը զիրար կը ճանչնայ,

ձեզմէ ամէն մէկը կը գտնուի այն գծերուն մէջ զոր ձերիններէն մէկը, Մալաքքայի գաղթականութեան մէջ երբեք վաճառական, իր տապանաբարին վրայ գրել կու տար՝:

Ողջոյն քեզի որ կ'ընծեւումս տապանագիրն իմ շիրմիս, Պատմէ ինձի լուրեր, խօսէ՛ ազատութեանը մասին Մարդերուն իմ հայրենիքիս որուն վրան այնքան լացի. Ըսէ՛ ինձի արդեօք ելա՞ն անոնց մէջէն քաջալու Պահապան մ'որ գիրենք ուղիղ աւաջնորդէ, պաշտպանէ:

Չի ես իրաւ ըսպատեցի բոլոր օրերն իմ կեանքիս Որ գար բարի հովիւ մ'հսկել հօտին վրայ ցիրուցան, Ես Շամիրի կրտսեր զաւակ, Ես ինքն Յակոբ հայորդի Ազնուազարմ ընտանիքէ որուն անունն ունիմ ես:

Ի Պարսկաստան, քաղքի մը ծոցն օտարական ես ծընայ Ի Նոր Զուղա, ուր ծընողներս կը ննջէն քունը յաւերժ. Ճակատագիրը զիս մղեց այս հեռաւոր Մալաքքան Որ իր ծոցին մէջ պիտ' պահէ իմ մահացու նշխարներս:

Այսպէս Շամիրի կրտսեր որդին կարծես հեռաւոր Մալաքքայի մէջ իր դամբանի խորէն կը հարցապնդէ անցորդները իր հայրենիքի մարդոց ազատութեան մասին և կը խնդրէ թէ արդեօք վերջապէս եկած է քաջ հովիւր, բարի պահապանը որ պիտի պաշտպանէ Հայաստանը, եւ պիտի հաւաքէ ցիրուցան հօտը:

Դուք այս վարժարանին մէջ շուրջ ութսուն հոգի էք, դուք եկած էք Եգիպտոս:

1. Թորգոմ, ուղղակի Ֆրանսերէնէն, Ծ. Թ.:

տուէն կամ Եթովպիայէն, Պարսկաստանէն կամ Սիրիայէն, դուք եկած էք հայկական ուրիշ գաղթավայրերէ, և ձեր այդքան զանազան միջավայրերու մէջ ծնունդն իսկ ձեզի սուր զգացում մը կու տայ թէ մէկ է ձեր ծագումը, ձեզի սուր զգացում մը կու տայ ձեր ցեղային միութեան. և ինչպէս Շամիրի կրտսեր որդին իր անդրաշխարհեան գոյութենէն՝ ձեր երկասարգութիւնը ունկնդիր է այն բոլոր առաջադրութիւններուն, այն բոլոր արձագանգներուն, այն բոլոր աղաղակներուն որոնք երկրիս երեսին վրայ Հայաստանի մասին կը խօսին, և անոնք Հայաստանի վրայ խօսելով՝ կը վկայեն թէ կ'ապրի նա:

Թոյլ կու տամ ինձի որ հաւաքելով բոլոր պատմական յիշատակները զորս ձեր այս տան մէջ ներկայութիւնը իմ աչքերուս առջեւ կ'ոգեկոչէ՝ բոլոր այդ յիշատակներէն իսկ հետեւցնեմ իմ երկրիս մէկ նմանութիւնը, և միանգամայն մէկ ապացոյցն այն սիրոյն զոր ձեզի նուիրած է:

Կը նշմարեմ Հալէպի մէջ, 1695 թ. գարնան, երկար ատեն զուտ գլխու՝ ֆրանսացի Յիսուսեան հայր մը Հ. Անտոն Պոլիէ անուն և պատանի արեղայ մը որ Մխիթարիչ անունը կը կրէ (Մխիթար). և Մխիթար, երբ հրաժեշտ կու տայ, այդ Յիսուսեանէն նամակներ կ'առնէ՝ Արեւմուտքի համար, այն զիտուումով որ վերստին ամբապնդէ կապերը՝ իր ազգին քրիստոնէութեան և Լատին Արեւմուտքի հոգեկանութեան միջեւ: Կը նըշմարեմ Կ. Պոլսի մէջ, 1700ին, նոյն այդ Մխիթարը, որ թրքական հալածանքներուն դէմ կ'ոգորի իր քարոզութեանց հետեւանքով, ինչպէս այն կասկածներուն զորս կը ներշնչէր իր փոքրիկ միութիւնը հայ հոգեւորականներու. այն ատեն ֆրանսական ղեսպանատան յարկին ներքեւ է, ֆրանսացի վեղարարներու յարկին տակ է որ Մխիթար կ'ապաւինի, և ֆրանսական հովանաւորութեան այդ ապաստանին մէջ է որ կը ճողոպրի նա չարագէտ հար-

ուածներէն՝ որոնք չքացնել կրնային իր հիմնադրի ճակատագիրը:

Գիտէք թէ իր Մխիթարեաններու վանատունը Մորէայի մէջ էր որ արմատ ձգեց, և յետոյ թրքական արշաւանքէն ծագած փոթորիկն առջեւ, հարկ եղաւ որ հեռանայ, թափառի ծովերու վրայ, ինչպէս երբեմն բարեպաշտօնն Կնէաս, և դուք գիտէք թէ ինչպէս Մխիթարի և իր միաբաններուն առջեւ բացուեցաւ Ս. Ղազարու կղզին, ինչպէս ան սեփական տունն եղաւ և է միշտ, և թէ ինչպէս դուք հոս փոքրիկ պարս մըն էք որուն վրայ կը հսկէ հեռուէն Ս. Ղազարու կղզեակին փոքրիկ պետութիւնը որուն վրան կը հսկէ նաեւ Պրանսա:

Եւ ձեր անցեալի ամբողջ պատմութիւնը կը խառնուի Անտոն Պոլիէի արարքին մէջ, այդ ֆրանսացի Յիսուսեանին որ կը խրատուէ զՄխիթար Արեւմուտքի մէջ փնտելու հոգեւոր «տուն» մը իր սիրական Հայաստանին համար, և արարքին մէջ պաշտօնական Պրանսայի՝ որ նուիրագործեց երեք տարի առաջ հաստատութիւնը այս դպրոցին՝ հոգեւոր Օրբան քսաներորդ զարու հայ սերունդներուն:

Որքան կը մաղթեմ որ այս երկրորդական կրթութեան գործը բողոքով, հետզհետէ բարձրագոյն մշակոյթի կրթարան մը դառնալու, ուր գիտնական Հայաստանի և գիտնական Պրանսայի գործակցութեամբ պատրաստուին երկեր ձեր անցեալի մասին, ձեր մատենագրութեան, երկեր ձեր փառքերու մասին, երկեր ձեր թշուառութեանց՝ որոնք անգամ փառքեր են:

Արիւնալի և դժնդակ դրուագները որ զարբերու ամբողջ ընթացքին ձեր դիւցազնական պատմութիւնը կ'անդամատեն, այնպիսի ցնցումներ առաջ բերին մարդկային գիտակցութեան մէջ, որ անթիւ եղան բողոքի հրապարակախօսութիւնները, իրաւախնդիր հակաճառութիւններու տեսարակներ, որոնք տենչացին որ ձեր վրէժը լուծէք. մենք հոս, մեր մէջ, ի պատիւ ձեզի, ամբողջ մարտական գրականութիւն մ'ունեցանք, և վաղը, եթէ հարկ ըլլայ,

ուրիշ գրիչներ ալ պիտի պայքարին ձեզի համար:

Բայց կ'ուզեմ որ հետզհետէ գործնականապէս հայկական գիտութիւնն և ֆրանսական գիտութիւնը իրարու փոխանցեն իրենց պաշարները, և զուգեմ իրենց ետանդը՝ կոթողներ կերտելու համար Հայաստանի ամբողջ անցեալին:

Ըստ իմ գիտցածիս Մխիթարի ոչ մէկ կենսագրութիւն կայ ֆրանսերէն. և ձեր մեծամեծ դէմքերէն շատեր իրմէ լաւագոյն ոճով չէ որ վարձատրուած են:

Ձեր վարժարանը՝ սերած հետազոտութեանց յոյժ գործունեայ և յաւէտ կենսունակ այն կեդրոնէն զոր հիմնած է Մխիթար՝ ինչո՞ւ պիտի չդառնայ հետզհետէ պատմական և գիտական շարժման մը մեկնակէտը:

Ըրածս թելադրութիւն մ'է պարզապէս:

Թրգմ. «Figaro» է. 7 Յուլիս 1932

ԳԵՈՐԳ ԿՈՅՆՈՅ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՀԱՅԱԳԷՏ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԵՎ ԵՂԵՑԱԿԱՆ ՍԸ

Հաճոյքով կը ներկայացնեմ «ԲազմաՎէպ» ընթերցողներուն այս բարձրաստիճան եկեղեցականը՝ որ հայասէր մըն է ու հայագէտ միանգամայն:

Նախնական կրթութիւնն առած է Մխիթարի մէջ. ցոյց տալով անմիջապէս հոգեկան այնպիսի երաշխիքներ՝ որոնցմով կը խոստանար ըլլալ մեծ Աստիճակին արժանի մէկ զաւակը:

Եւրոպայի մէջ և այլուր ծանօթ են արդէն իր առաքելական գործերը, որոնց արձագանգը տուին իտալական թերթեր: Իր բազմաբնիկ կեանքը մեզի Հայերու համար ալ ունեցեր է երախտիքի շրջան մը: Հրաժարելով համբաւի և հանգստաւէտութեան վայելքներէ, 1895 թուականին կամ անկէ առաջ, կ'ուզեւորի դէպ ի Միջագետք ու Հայաստան, նշանաբան

ես զայն ձեր կամքերուն կ'աւանդեմ, զայն ձեր սրտերուն կու տամ վաղուան և յաջորդ օրերուն համար:

Այս ժամէն իսկ իմ շնորհակալիքս կը մատուցանեմ Մխիթարեան կրօնաւորներուն, որոնք Ս. Ղազարու մենաստանէն այս վարժարանն արձակուած են Պրանսական մեր երկնքին տակ ճառագայթելու համար ճրագներն հաւատքի, լապտերները գիտութեան, յոյսի բոլոր բոցերը որ հոն հեռուն, Վենետիոյ լճակին մէջ կը շողշողան երկուհարիւրտասնհինգ տարիներէ ի վեր, ես շնորհակալ եմ նաեւ այս վարժարանի աշակերտներուն՝ որ պատրաստուին ամբողջ աշխարհի մէջ տանելու, բոլոր այն հայկական գաղութներուն մէջ ուր պիտի հանգչի իրենց կեանքն արմատախիլ, բայց ոչ երբեք դուրս վտարուած՝ սէրը մեր լեզուին և յիշատակը Պրանսայի: